

քի տեր մարդու գերազանց հոտառութիւն մ'ունի — և երբ գտած է զայն, ինք փռ-խանակ անոր զէմ կուռելու, անոր վրայ կը ծիծաղի և իայն : Եւ իր ծիծաղին մէջ շենք գտնեն արտելութեան կամ անցթաւութեան այն տխուր ու կարծր արտայայտութիւնը . և ըսածիս շօշափելի ապացոյց մը կրնայ համարուիլ այն հանգամանքը որ Պարոնեան երբէք թշնամիներ չէ ունեցած . այդ ծիծաղը քիչ մ'աւելի խածնող կը զստնայ երբ հեղինակը իր գիւտին կատարեալ գիտակցութիւնն ունի, և կ'ուզէ ըսածը պիտանցնի զգացնել :

Արհամարհանք մ'ունի դիմակներու զէմ, և զայն յաջող կերպով կը յայտնէ իւր Ծիծաղին քանի մը էջերուն մէջ . մինչդեռ մաւրացկանութեան պատճառները զրած միջոցին պարզապէս կ'ամբաստանէ զինք ո՞վ որ կը կարծէ թէ այդ խեղճ անկեանքներուն համար և ոչ խանդաղատանք ունեցած բլլայ ինք . խանդաղատանքն ունեցած է նա, և սեռէք ինչպէս բացատրած է զայն . « Ծիծաղ, այս մտորացկաններուն վերջը չը պիտի գայ և ես ձանձրացայ անոնց պատմութիւնները լսելէ : Արտաստեղին ըսենք որ անոնց մէյմէկ կտոր բան տայ և ճանբէն » :


Յետոյ իր Չաշերուն մէջ, մեզ ճանչցուցած է կեանքն ու գործունէութիւնը շատ մը անձնաւորութիւններու որոնք՝ առանց իւր գործին մեր շատերուն համար դեռ խաւարի մէջ պիտի մնային . և եթէ շատ անգամներ ինք այդ մարդկանց տգեղ կողմեր կը ներկայացնէ մեզ, պատճառն այն է որ ինք այդ թերութիւններուն մէջ կը փնտռէ նաեւ բարի կողմերն ալ եթէ կան և երբ զանոնք գտած է, կը շեշտէ և կը լուստուրէ : Չաշերու մէջ Պօզոս Պոյնուէյրլիեանին նուիրուած այդ գլուխը օրինակի համար, մեծարանքի էջ մ'է ստաքիութեան նուիրուած . ինչպէս նաեւ խոր յարգանաց արտայայտութիւն մ'է այն գլուխը որ Պօզոս Պէյ Պայեանին կենսագրութիւնն ու գործերը կը պարունակէ :

Պարոնեան զիտող մ'եղած է, և ուր որ բաւական էր արտաքին զիտողութիւն պարզ, անոր թողած զործը կարեւորութիւն մ'ունի — եթէ ո՞չ իր արուեստագիտական արժա-

նիքին համար — գոնէ ցուցնելու համար իր ատենուան ճաշակը ու բարբերքն : Ու երբ այդ ժամանակները պիտի անցնին, և ազգային տեսարանին վրայէն պիտի անհետանան բոլորովին այն ամէն անձնաւորութիւնները որոնց վրայ ծիծաղած է հեղինակը, երբ իր այդ զործը պիտի զարդի այլ եւս երգիծանք մ'ըլլալէ՝ իրր վկայութիւն պիտի կարենայ ծառայել պատմութեան պակասները լեցնելու համար :

Մ. ՊԱՍՏԵՐՅԱՆ

1900 փետր. 6. Բաւուս :



Գ Բ Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն Ա Կ Ն Ա Ր Կ

Քաննասէր. Հանդես ճեպիօսական, պատմական, շեղագրական և քննական. Կ. Յ. Քասաջեան. Հատոր Ա. Գիրք Դ. Պարիս. 1899 :

Որչափ աւելի երկ մը դժուարաքերան աշխատութեան կարօտ ըլլայ, և հանդերձ այսու՝ երեսն ելլէ ընտիր և լաւ՝ բազում շանիւք աշխատասիրողին, նոյնչափ ալ անոր յարգն ու վարկն կը բարձրանայ : Ճիշդ այս պարագայի մէջ ցարկ գտնուեցաւ Քաննասէր հանդէս, որոյ անցեալ տարւոյ չորրորդ գիրքը հիմա մեր աչաց առջեւ ունինք, և որ Հրատարակչին անխոնջ վաստակոց պտուղն ըլլալով՝ այնչափ աւելի հաճոյազոյն է մեզի անոր վրայ ակնարկ մը ձգել համարտու, անոր բովանդակութիւնը պարզելու համար ընթերցասիրաց առջեւ :

Ա. Հնախօսական. — Այս բաժնին առաջին յօդուածն է. Հայկական նորագիտութեան շեղագիր մըն ալ ի Ղզըշ-Ղարս . — Այս բնեկագիրն իրեն ընթերցմամբն և մեկնութեամբ գրուած է զրեթէ չորս էջեր . — Սոյն արձանագրութիւնը գտած է օրինակած է Խարբերիլ ազգային վարժարանին սանթրէն Պր. Մարգար Յակոբեան, զկպ ի Մեծկերտ (= Մազկերտ) ըրած ճամբորդութեան միջոց . — Իսկ անոր գտնուած տեղւոյն մա-

սին անդադրական ծանօթութիւններ տուեր է Պր. Յակոբ Միմնեան, նոյն վարժարանի ուսուցիչներէն մին: — Բեւեռագրաց մասնազեան Բասմաջեան, կը դնէ անոր թարգմանութիւնն ալ, և վրան խորհրդածելով՝ զայն թերի և պակաս կը գտնէ մի քանի փոքրիկ մասերու մէջ: Եւ ի վերջոյ կը ծանուցանէ թէ « Գիտութեան համար կարելորն այս արձանագրութեան մէջ այն կէտն է (նախ) որ առաջին անգամ ըլլալով կը ծանօթանանք թիֆլիսեան անուան », որ « բարձր կարգուած է Մենուշէն Ղզըր-ղալայի մատարն կամ թէ տաճարին »: Երկրորդ, արձանագրութեան մէջ ու կէտ մետր երկայն քարի մը վրայ գծուած՝ բարձրաքանակ է. և ընդհանուր բեւեռաձեւ արձանագրութեանց մէջ երկրորդն է այսպէս գրուած:

Երկրորդ յօդուածն է. Նշմարք ճնոտքեանց Հայոց-ճորի և Ոստանի մէջ, Գ. Լ. Թիլվան ստորագրութեամբ: 293-303 էջերու մէջ մանրամասն նկարագրուած են զանազան գիւղեր, ուր կը յիշուին եւս զանազան արձանագիրք և աւանդութիւնք:

Երրորդն է Պր. Ոպպերտի ռառուճակաբոսքիչեր Թննդոց գրքիճ ժամանակագրութեան վրայ (շարունակ. և վերջ), — թարգ. Ասողիկ: — Յօդուածս կը խօսի Եջիպտացոց և Քաղզկացոց շրջաններուն վրայ. Հետոյոտոսի վկայութիւնը և փնտիկեան բնուած շրջաններն ալ կը յիշատակէ: Ապա կ'անցնի նահապետաց տարիքին վերաբերեալ ծանօթութեանց ամբողջութեանը, կը դնէ ցանկ մը այս կէտին համար և կը յօրինէ ժամանակագրութիւնը: Եղբակացոտքեամբ մը կը կնքէ յօդուածը:

Չորրորդն է. Հայակական յիշատակարանք Հոսնդալուս. Թ. Բասմաջեան ստորագրելով այս հնութիւնները՝ շնորհակալութեամբ կը ծանուցանէ թէ Պր. Մ. Չերազ հաճեր է նուիրել այդ հնութեանց պատպարներն և արձանագրութեանց պատճենները Բանասիրի խմբագրութեան: Հնութիւնքս են. « Երեք հաս արժանեայ մեղադներ և հաս մը խոշոր կնիք », որք կը գտնուին Լա Հէյի Հնութեանց թանգարանին մէջ. — իսկ միւս հնութիւնք կը գտնուին յԱմսղերտամ, և են. Հայոց եկե-

ղեցի մը, այժմ՝ երկսեռ վարժարանի վերածուած. — և պատկերազարդ մեծ ճաշոց մը, տպագրեալ ի Վենետիկ 1686ին. և հիմա կայ նոյն քաղրին Համալսարանին Մատենադարանին մէջ:

Հինգերորդն է՝ նամակ մը Վ. Փփաղեանի առ Բանասիր, Բոչա դիտակականերոս մասին, յորում նա կը պնդէ թէ եղած են և կան գիտնական հայ բոշախեր, որոց ոմանց առ նունը կը լռէ, վասն զի իրենք չեն ուզեր:

Բ. Լեզուարանական. — Այս բաժնին մէջ, որ գրեթէ ամբողջն գաղղիերէն լեզուով է (320-325), նախ գրուած է Une question մակագրով խնդիր մը Հրամայականի շեշտին վրայ, A. Meilletի կողմանէ, որուն պիտի պատասխանեն անշուշտ քերականք:

Երկրորդն է, Note sur l'accent secondaire en arménien. ստորագրութիւնն է, Robert Gauthiot. — Սոյն յօդուածագիրն ունի վերնոյն յաջորդ Note մ'ալ, յորում խմոր հայերէն բառին ծագման վրայ կը խօսի. — R. Gauthiotի այս կրկին յօդուածներն ետքը՝ Բանասիրի խմբ. և գաղղիացի հայերէնագէտ յօդուածագրիս կենսագրութիւնը կը դնէ համառօտիս:

Գ. Մատենագրական. — Հարցափորճ Պրոֆ. Կարիէրի նոր գրուածքիճ* վրայ — Մուք. Վ. Պարսնեանի շարայարելի միակ յօդուածն է այս մասին մէջ. — Eggerի վկայութեամբ մը կը սկսի Մեծ. Յօդուածագիրն իւր այս կարեւոր միանգամայն լուրջ ուսումնասիրութիւնը. — Թուի թէ արդի քննադատից մեծ մասին քննական քաշքաժ գրութեանց վրայ, որք շատաչ հանեցին և ոչ աւելի ինչ, արձանագրելու է սոյն վկայութիւնը. այսինքն, « Խնդիր մ'ուղելով ի յառաջագունէ որոշել, կրնայ քանի մը հանձարեղ հայեցուածքներ ծնանիլ, բայց յաճախ եւս ինքնակամ և վարկապարզի գրութիւններ »:

* Les huit Sanctuaires de l'Arménie payenne, d'après Agathange et Moïse de Khoren, Etude Critique. Երզն. Է Հանդ. Ամս. 1889. Նայեմ. և Գեկու.:

Յ. Սուք. Վ. Պարոնեան կը պատմէ նախ փորձիկ զէպը մը, յորում երեք տարի առաջ Պր. Կարիէրի Հետ խորենեան խնդրոյն վրայ խօսակցեր է, և Հարցուցեր է Հայազէտ գաղղիեացոյն: « Բնչպէս կարելի է որ Ը դարու Հայ պատմագիր մը յունասեր, և Հայրենասեր և բոտ առթին կծող պարսկականաց, բնաւ նշմարանք անգամ Հերեցընէր ոչ Սասանեան պետութեան անկմանը, և ոչ Արարական տիրապետութեան, որոց նուազ չէր ազդեցութիւնը ազգային կեանքին և զգացմանց վրայ»: — Կարիէր պատասխանեց է. « Կը բնեմ ուրիմ, և կը Հանեմ զայն ի լոյս»: Եւ երեք տարի ետքը վերոյշեշալ գիրքը Հրատարակեց, Սակայն այս գրոց, որուն վրայ է բոլոր յօդուածն, սէր դասուիլը ըմբռնելու համար՝ կը գնենք Հոս նոյն Մեծ. Յօդուածագրին խօսքերը:

« Խորենեան խնդիրը ըստ աննպատակ կողմանն խորհելով՝ երկու կարեւոր վարկածից վրայ կը պահուայ. մին՝ թէ Մ. Խորենացի անուանեալն՝ մատենագիր սմն է կեղծ՝ Ը դարու մէջ ապրող. և միւսն՝ թէ իւր անուամբ ծանուցեալ մատենան պատմութեան, մտացածին առասպելաց հիւսուածք մի է, ի ստութեամբք և տգիտութեամբք, և թափուր առին Հեղինակութենէ: Վերջինս բնական հետեւանք է նախորդին՝ նոյն իսկ այնու, որ պատմագիրն իւր անձին կենաց վրայ իսկ ստեղծով և կեղծելով՝ անտարակուսելի կ'ընէ որ իւր միւս պատմութիւնքն եւս ստութեանց շարք ըլլալու է: Այս երկու վարդապետութեանց համեմատ կը բաժնուին նաեւ Պր. Կարիէրի գրութիւնք, — ինչպէս նաեւ իւր համախոհիցն»: — Վերոյշեշալ տեսրիկն ալ Պր. Կարիէրի՝ վերք յիշուած կարծեաց երկրորդը կը պաշտպանէ այսինքն՝ « Խորենացոյ մատենէն մի երկու էջեր եւս պատասել, իբր ստայոզ և մտացածին առասպելաց հիւսուած»:

Ինծ. վարդապետն շարունակելով խօսքը, Կարիէրի գրոց հիմը կ'ուզէ նախ խախտել ռեալով. « Պր. Կարիէր առանց անաշխին խընդիրը լաւ մը հաստատելու, և առանց անոր զէմ ատարկութիւնները լուծելու, որոց մին էր մեր այդ վերոյշեշալ առարկութիւնն, զիւր

ճամբան կը շարունակէ՝ նախալճեալ գաղափարէ մը մեկնելով, իբր անտարակուսելի և անդարձ խնդիր, թէ Խորենացի Ը դարու խարեայ մատենագիր մի է, թէ և զայս կարեւոր կէտն, երեքի մասնաւոր նախահոգութեամբ մը լուծ է այս անգամ ի բերան առնուլ նաեւ ուր անհրաժեշտ հարկն էր»: — Ապա կը յիշէ անոր ինքնակամ ենթադրութիւնները, յաճախ տարտամ և մույլ կարծիքը, և « ուր յայտնի խութք և մացառք Հանգիպին՝ քակալանջ սոսմունք, մինչև անհրկիւղ իսկ Հակասութեանց», և « եթէ ի սկզբան իւր ճառին ինչ ինչ ապացոյցք տեսնուին, առերեւոյթք են»:

Կ'անցնի ապա Մեծ. Յօդուածագիրն մասնաւորապէս Հաշիւ տալու՝ այդ տեսրիկն իրեն վրայ բրած այսպիսի տպաւորութեանց, որպէս զի յօդս խօսած կամ գրած չըլլայ: Արդ յետ յիշելու Կարիէրի այս նոր գրութեան նիւթը և դիտումը, զոր ինքն իսկ գաղղիացի Հայագէտն կը պարզէ իւր յառաջաբանին վերջը, իրարու Հետ կը համեմատէ այս կէտին մէջ զՊրօֆ. Փիցլեր և զՊր. Կարիէր: — Յետոյ տեսրիս « քննալատական» կոչելի մասը կը համառուէ (Էջ 334). և մասնաւոր կ'ընէ Հայագիտին սխալները՝ ուր որ Ազգութեանքեղեայ և Խորենացոյ մէջ նմանութեանք գտած կը Համարի, և արդի շատ քննադատող խմբի՝ քննութեանց յարմար ծանօթութիւն մ'ալ կը յաւելու. « Սոփօր է Պր. Կարիէր խորհրդաւոր խօսքերով իւր լսողաց մտաց մէջ կասկածներ յարուցանել խորենացոյ վրայ», ... (օրինակ իմն, կ'ընէ Կարիէր) (ՀԱ. 358 ա) « Այլուս գիտեցք թէ ինչ բան է Մ. Խորենացոյ մատենին այս մասին տարօրինակ (?) թերութիւնն ուր պիտի պատմուէր Հայաստանի գարձն ի քրիստոնէութիւն» — Կարիէրի այս կամաւոր մտք իմաստին վրայ կը գրէ այսպէս Մեծ. Յօդուածագիրն. « Հասու չեղանք մենք այս խօսքէն այլ ինչ իմանալ, բայց զի Կարիէր բնաւ սուսմասիրած չէ բոտ արժանեղոյն զՄ. Խորենացոյ ոչ գմատենիկն, և ոչ գանձն»: Յետոյ կը խորհրդածէ Բարգոծանայ « Մե. Հենական պատմութեանց» մատենին վրայ, որ Խորենացոյ աղբիւրներէն մին էր, և կը

Հերքէ կարիէրի ինքնակամ՝ բրած սրբագրու-
թիւնը որով խորենացուց բնագրին պաշտա-
մանց բառը փոխեր է ի պատմութեանց. և
այս փոփոխութեան անտեղութիւնը երեք
փաստերով կ'ապացուցանէ (էջ 333) : —
Գարձեալ, մէջ կը բերէ « ի գիւղն Երիզայ »,
« յԵրիզն աւանին » խոյզիբը, և կը ցուցնէ
որ կարիէր Հոս եւս սխալած է :

Սուք. Վ. Պարոնեան յետ մանրամասն
խօսելու կարիէրի գտած մի քանի անտիգի
նմանութեանց ի մէջ Ազգութանգեղեայ և խո-
րենացուց, կ'անցնի խորենացուց և Փար-
պեցուց նմանութեանց, և կը գրէ. « Այս
կարծեցեալ մտերոգութեանց կարգը դասելու
եմք նաեւ զայն՝ զոր Պր. կարիէր ի մէջ
կը բերէ . . . իբր թէ խորենացուց ըսածը.
զՀերակղեայ զանապատիկերն « կանգնեցին
յիւրեանց սեփական գիւղն յԱշտիշատ » (Բ.
ԺԲ), Հետեւողութիւն (իմա՝ գողութիւն) եւ
զո՞ւր ըլլայ. — երեւակայեցէք ում, — Փար-
պեցուցն (!). — զի սա համանման մօտ բառե-
րով կը պատմէ եղբր Ս. Սահակայ Պարթեւի
թաղումը . . . » :

Մեծ. Յօդուածագիրն այսչափ կը խօսի
կարիէրի ի Նմանութեանց փաստերուն վրայ,
և կ'անցնի յԱնմանութեանց փաստերուն, և
կը յիշէ նախ Բարշաւմեան դէքը, զոր Ազա-
թանգեղոս « Սպիտակափան » մտկորու լոկ կը
ներկայացընէ, իսկ խորենացի կ'ընկայնէ
զայն « ի փղոսկրէ ե ի բիւրեղէ կազմեալ
էր արծաթով » (Բ. ԺԳ). Չայս յիշելէն ետքը
կը մեկնէ հմուտ կերպով այս կարծեցեալ
անմանութիւնը, և կ'անցնի միւս անմա-
նութեանց՝ զորս յառաջ կը բերէ կարիէր՝
խորենացուց Վահուհեաց վրայ պատմած-
ներէն : Իւ ցուցընելով՝ որ կարիէր կը ստի-
պուի խոստովանելու թէ խորենացին ունէր
« ուրիշ աղբիւր մը եւս Ազգութանգեղոսէն ի
զատ » — կը կնքէ այս ընտիր յօդուածը Հե-
տեւեալ կերպով .

« Պր. կարիէր . . . իւր վտանգաւն իսկ,
մինչև նաեւ հակասական երեւնալու, առիթ
և գատնաւ կու տայ մեզ և (իրեն) որ աւելի
ինամօք քննեմք և ուսումնասիրեմք մեր ազ-
գայնն Հին պատմութիւնը և անոր որչ մա-
սերը . . . » : — Երանի՛ թէ այս և այսպիսի

յօդուածը լռեցընէին շատ մը անիմաստ շա-
ռաշնորը, որովք՝ նոյն իսկ Աստուածաշունչը
կամաց կամոց պիտի յանդգնին այդ սուտ
քննազատք՝ անհարազատ համարիլ :

Գ. Գրանիկոն. — Ս. Վ. Պ. կը ծանու-
ցանէ համառօտիւ՝ « որ երրորդ ընտիր և
կատարեալ օրինակ մը եւս (Մնացորդաց
զրոց) կը գտնուի ի Լոնդոն Լամբիթեան գրա-
տան Աստուածաշնչի գրչագրին մէջ, թիւ
1209, զոր անձամբ տեսեր է 1876 ին. բո-
լորգիր թղթեայ բամբակ գրչագիր մի է, (ինչ-
պէս իրեն երեւցեր է) ԺԳ դարու, և Ս. Գրոց
միայն Հին կտակարանը կը բովանդակէ » : —
Ուրախալ լուր մ'է այդ Աստուածաշնչի հա-
մեմատական ուսման պարապողաց համար :

Ե. Մատենախօսական. — Կ. Յ. Բ. այս
բաժնին մէջ մի քանի գրոց վրայ խորհրդա-
ծութիւններ կ'ընէ, և զանոնք կը գնահատէ,
որոց մէջ են. Հ. Ս. Էփրիկեան, պատկե-
րագարդ Բնաշխարհիկ քառարան : Պրակ Ա.
— Հ. Սիմոն Երեմեան, պատկերագարդ
Բաղդիթ գործակալն գիտութեանց : — Ազ-
գագրական հանդէս պատկերազարդ, Ե գիրք :
— Լուսնայ գրական հանգէս, գիրք Ա. —
Գարեգ. Վ. Յոյսեփեան, Միսիսթր Սաս-
նեցի : — Ի ծանօթութեան կը յայտարա-
րէ՝ թէ ծանր Հիւանդութեան պատճառաւ
անկարող եղիր է շարունակել այս բաժինը,
անոր համար շատ մը առ խմբագրութիւնն
ուզուած գրոց անունները միայն գրեր է :


Չ. Քննական. — ա. Մովսիսի խորե-
նացոյ պատմութեան Հայոց ուղղագրեալ և
ծանօրաքանեալ. Ս. Վ. Պարոնեան. — Այս
գեղեցիկ ուսումնասիրութիւնն անշուշտ օգ-
տակար և կարեւոր պիտի ըլլայ ապագայ
ճշգրտոյն սպագրութեան նոյն գրոց :

բ. Սեպանէ աքճանագրութեանք Վանայ.
մեկնութեան և քարգանձութեան ի ձեռն Ա.
Հ. Սէսի. — Թրգմ. Յ. Յ. Զէլայի. — Այս
յօդուածին համար կը գրէ իմք. Բանասիրին,
որ « գործը քիչ մը հինցած է, բայց ինչ ինչ
փոփոխութիւններով կրնանք օգտակարապէս
գործածել զայն : Այս փոփոխութիւնները պիտի
ներկայացընենք մենք ամէն անգամ որ ա-
ռիթը ներկայանայ մեզ խօսելու հայկական
բնութեան արձանագրութեանց վրայ » , որով

անելի կարեւորութիւն կ'առնու այս յօդուածն ալ :

Այս է բովանդակութիւն Բանասեր Հանդիսին Դ զրոյց, որուն անխոնջ խմբագիրն ու աշխատակիցը իրենց ծանրակշիռ ու աշխատալից յօդուածոց մէջ կ'արտասփայլեն իրենց ուսումնական ոգւոյն զօրութիւնը : Ըննք եւս ուրախութեամբ կը տեսնենք՝ որ մերթ կ'աւելնան նոյն իսկ նիւթապէս նպաստող լուրջ թերթիս մշտատես զոյութեան, որոց թուոյն անկին ու բազմանոցն անշուշտ Յ. Խմբագիրն զօրութիւնը պիտի առաւելու ու աճեցրնէ, և պիտի թիթեցրնէ գործոյն անհնարին ծանրութիւնը :

Հ. Ս. ՍԱՐ.



Տ Ա Ն Դ Ի

ԱՍՏՈՒԱՄԱՅԻՆ ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ

ՏԱՍՆԵՐՈՐԴ ԵՐԳ

ՎԵՅԵՐՈՐԴ ՊԵՐՈՒՆԱԿ. ՀԵՐԵՏԻՎԱՍԿ

ՃԱՐԻՆԱԿԱՆ ՈՒՊԵՐԻԵԱՆ : ԳՈՒԱՂԳԱՆԳԻ ԳՈՒԱՂԳԱՆԳԻ. ԵՒ ՓԵՐԳԵՐԻՎԱՍ Բ. ԿԵՍՍՐ

ՏԱՆՁԱՒԵՆԲՈՒՆՆԻ՝ ու քաղաքին պարբային Մէլէն յառաջ կ'երթայ արդ նեղ մի անցքով իմ վարժապետս, և ես ալ իր հետեւէն :

1. Տես Երգ Թ. Ժան. 30 :
2. Բառ առ բառ. ո՞վ վեհ առաջիննորին, զօրոյթիան. 0 virtus somnia.
3. 2րդ մաս Երուսաղեմի, ուր ըստ սուրբ Գրոց՝ վերջին դատաստանը պիտի ըլլայ. Հմմտ. Յովն Գ. 2-12 :
4. Իմաստասեր արժեանքի, որ կ'ուսուցանէր թէ մահուամբ կը կորսուի ամբողջ մարդը, հոգի և մարմին, հասարակաց կարծեաց հաւառակի :
5. Ֆարինազան տեսնելու, Հմմտ. Դթ. 9. 79 :
6. Այ թէ մասծուներս քեզմէ ծածկելու, այլ շատխոսութեամբ զքեզ չձանձրացնելու համար. և առաջին անգամը չէ որ դիտ առ այն (քէչ խօսելու) կը յորդորես. Հմմտ. Դթ. Գ. 51. 76, Թ. 87 :
7. Փլորենտիա :

« Ո՛վ վեհ հանճար՞, սկըսայ, որ ինձ չըրել տաս՝ Ուզածիդ պէս՝ պարունակներն ամպարիչտ, խօսէ ինձի ու փափաքներս գոհացուր : Երիւններուն մէջ պառկողները արպեօք կարելի՞ է տեսնել : Արդէն վերցուած են կափարիչներն ու պահպպան ալ չըլլայ » : Եւ նա ինձի. « Անոնք բոլոր՝ տի գոցուին Յովսափաթու ձորէն՞՝ երբոր Հոս դաւանան Մարմիններով՝ զոր վերը հոն թողուցին : Այս կողմն ունին գերեզմանները իրենց Եպիկուրի՞ Հետ բոլոր իր Հետեւողք, Ռոնք Հոգին կը մեռցընեն մարմնոյն Հետ : Սակայն ինձի ըրած Հարցմանը մասին Հոս ներսը քիչ ատենէն գոհ պիտ՝ ըլլաս, Եւ ինձ լրուած իղձդ՞ ալ պիտի կատարուի » : Եւ ես. « Բարի առաջնորդ սիրուած թի՛է Գեզ չեմ բանար, քիչ խօսելու համար է՞, Եւ զիս՝ ոչ լոկ Հիմակ՝ առ այն զըրդեցիր » : « Տոսկանդ, որ ողջ քաղքին մէլէն կըրակի՝ Կ'անցնիս կ'երթաս խօսելով այդպէս՝ Համեստ, Բարեհաճէ այս տեղը կանգ առնելու : Յայտնի կերպով կը ցուցընեն քու խօսքերդ Որ դուն ծնած ես այն Հայրենեաց՝ մէլ ազնիւ՝ Որուն զուցէ շատ վնասարեք՞ եղայ քի » : Դամբաններէն մէկէն այս ձայնը ելաւ. Յանկարծակի : Որուն համար վախնալով Քիչ մ՝ աւելի առաջնորդիս մօտեցայ : Եւ ան ըսաւ ինձի. « Դարձիր, Ի՛նչ կ'ընես, Ֆարինազան » տես հոն՝ որ ոտք է ելեր : Մէլէն վեր գիւղքն ամբողջովին տրտեսնես » : Աւքերս արդէն յառեր էի անոր վրայ, Եւ նա կուրծքով ու ճակատով կը արնկուէր, Կարծես դժուրքին դեմ քամահանք մ՝ ունէր

8. Պատերազմելով Փլորենտիոյ կուէլիֆեանց ղէմ՝ որոնցմէ 10000 հոգի մեռան :
9. Ֆարինազա, Ուպերդեանց ազնուական ընտանիքէն, քաջասիրտ մարդ և զրուի Փլորենտիոյ կուէլիֆեանց : Ի Մոնտաբերդի՞ Արպետս գետին մօտ, որ կը հոսի Սիենայի քովէն, արիւնահեղ պատերազմով մը յաղթեց կուէլիֆեան ընտանիքին (սեպտ. 1260), և յաղթանակաւ Փլորենտիս մտնելով, ուրկից նախ աքսորուած էր, արտաքսեց ըսլոր կուէլիֆեանները : որոնց մէջ էին նաեւ Տանդիէ նախնիքը : Բայց երբ կուէլիֆեանք՝ այն յաղթութեամբ շփուցած՝ որոշեցին կործանել Փլորենտիան, ղէմ կեցաւ նա հոսովեական քաջարտութեամբ. և միայն իրեն շնորհիւ ապաստեցաւ Փլորենտիա : Տանդիէ իրաւունք կու տայ մեծանն քաղաքացիին, բայց չի ներքր անհաստին :